




ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱԲԱԹԱՅԵՐԸ

ԱԶԳԱՑԻՆ

ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԳԻՏԱԿԱՆ



ՎԱՐԻՉ - ՏՆՈՐԵՆ

ԽՄԲԱԳՐԱՄԵՏ

ՀԱՄԲ. ՖՈՒԼԻՔԱՅԵԱՆ

ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 2

ՀԱԲԱԹ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ 1918

## ՀԱՅ ԲԱՆԹԵՈՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՍԱՐՏԻՐՈՍՆԵՐԸ

ՄԵՐ ԲԱՆԹԷՌՆԵՐ...  
Վերնագիրը իմս չէ: Հայ  
Բանթէռնը կազմողներէն  
մէկը՝ Ակնունի՛ գործածեց  
զայն առաջին անգամ,  
Քրիստովոր Միքայէլեա-  
նի առիթով:

Մեր Բանթէռնը մար-  
մարէ սիւներու վրայ կա-  
ռուցուած չէ. հողի, ժայ-  
ոփ և քարի անհուն կոյտ  
մըն է: Մեր Բանթէռ-  
նը սահման չունի, ան իր  
մահաշուք ստուերը կը  
տարածէ կարինէն՝ Խար-  
բերդ, Տիարպէքիրէն՝ Էն-  
կիւրի, Գոնեայէն՝ Տէր-  
Զօր: Մեր Բանթէռնը ըն-  
դարձակ է աշխարհի մը  
չափ: Իր սիւները մեր հա-  
ռաջանքներէն կազմուած  
են, և իր վրայ իբրև գըմ-  
բէթ կը կըէ մեր անպար-  
փակ տառապանքը:

Օրերէ ի վեր միտքս կը  
պրկուի, այս էջին վրայ  
խորհելով:

Արցունքով և վիշտիս  
վրձինով պիտի յաջողի՞մ



Փ. ՍԵՒԱՆԻ  
(ՏՕՐԹ. ՌՈՒԲԵՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ)

ուրուագծել դէմքերը այն  
մեծ մարտիրոսմերուն, ո-  
րոնք այլ ևս Յիշատակին  
սեփհականութիւնն են:

Ընդարմացած, գլխուն  
զարնուած վիճակ մը ունի  
միտքս: Սպաննութեան և  
խոշտանգումներու ահա-  
ւոր հէքեաթները, — այո՛,  
հէքեաթներ, կարմի՛ր  
հէքեաթներ, — որոնցմով  
օրաթերթերը շառագնած  
են վերջին օրերս, ու բո-  
լոր այն անհնարին ու  
դմնդակ մանրամասնու-  
թիւնները, զորս մեզի կը  
ներկայացնեն ականատես-  
ներ, սկսած են տեսակ մը  
անորակելի ազդեցութիւն  
գործել վրաս: որովհետեւ  
հիւանդագին անդիտակ-  
ցութեան մը մէջէն կար-  
ծես կը քալէ մտածում:

Ա՛լ բաւական է... ձը-  
գե՛նք սա մանրամասնու-  
թիւնները. արդէն մեր  
կատաղի ատելութիւնը,  
վրէժը, արհամարհանքը  
բաւականէն աւելի կը յոր-

դին, իրենց հոսանքին տակ ճզմելու, խղդելու համար եղեանի իշխանները և ոճիրի բարապանները:

Մեզոցուցին Հայերը, մեզոցուցին մեր լաւագոյն մտաւորականները՝ ասիկա կը բաւէ. զիս այնքան չի շահագրգռեր թէ ի՞նչպէս, ո՞ր օր, ի՞նչ ձեւով, որո՞ւ ձեռքով։ Մեզոցուցին, կը բաւէ այսափը։

Ամբողջ Փոքր Ասիան ընդարձակ գերեզմանատունի մը վերածուած է, հայ գերեզմանատունի մը. պէտք չի կայ այլ ևս երթալու և մէկիկ մէկիկ մեր անհատական մասնաւոր փոսերը փնտռելու։

Ուխտի ճամբորդը ի զուր հետքեր պիտի փընտըուէ հոն։

Հայ ածիւններ ամէն տեղ, ամէն ապրող Հայու հոգիին մէջ։

... Ահաւասիկ կը տեսնեմ զանոնք, ամէն քնալ... կը ինդան, և ժպիտը իրենց աչքերէն, շըրթունքէն կը հոսի երջանկութեան ողողումով։ Անոնք գոն են, որովհետեւ կ'զգան որ թէն իրենցմէ բան մը պակսած է, բայց կատարեալ, մեծ, տեւական գործ մը հիմնուած է. Հայրենիիլ։ Անոնք կ'զգան թէ Եւրոպան իրենց արիւնին ու իրենց սակորներուն պէտք ունէր, այդ զիւային շաղախով Հայաստանը կազմելու համար։ «Արիւն, արիւն» կը պոռային մեր երեսին անո՞նք, որոնք մեր երկիրը կ'ուզէին օր մը անկախ տեսնել։ Եւ տուինք, ո՞րչափ որ պէտք չէր... խիղճե՛րը իսկ յորդել տալու աստիճան։

Ահաւասիկ կը տեսնեմ զանոնք, մեր ազգային վերջին մեծ մարտիրոսները, ժպտուն, և անձառելի հետանքի մը մէջ անէացած...։

### Բ.

Զիլինկիրեան ծնած է Սիլիվրի, 1885 Փետր. 15ին։ Նախնական կրթութիւնը ծննդավայրին՝ Ասքանազեան վարժարանին մէջ առնելէ ետքը, կ'անցնի Պարտիզակի վարժարանը, ու անկէ կու գայ Պոլիս, Պէրպէրեանի մէջ շարունակելու համար իր ուսումը։ 1905ին շրջանաւարտ ըլլալով, նոյն տարին կը մեկնի Լօգան, ուր ուսուցչապետ Պէրպէրեանի օժանդակութիւնով և ջանքերով բժշկութեան կը հետեւի։ Զիլինկիրեան տասը տարի կը մնայ Լօգան, և յայտնի բրօֆէսէօններէ վկայուելով։ կը ծառայէ հիւանդանոցներու և դարմանատուններու մէջ, հետզհետէ, փորձառութիւնով, հմտանալով բժշկական արուեստին։ Եւրոպային կ'աշխատակցի «Մասիս»ի, «Արեւելեան Մամուլց»ի, «Լոյս»ի, «Ամէնուն Տարեցոյցը»ի, «Սուրհանդակ»ի և «Մեր Տարեցոյցը»ին։

1908ին Պոլիս կ'այցելէ։

Կը յիշեմ զինքը, երբ իր առաջին հրապարակային լիումը կ'արտասանէր Օտէոն Թատրոնի բեմէն։

«Թող ներէ ինձ հոս ներկայ Հայ հասարակութիւնը որ յանդգնութիւնը կ'ունենամ խօսք առնելու այս գիշեր թատերական այս պերճ սրահին մէջ, ազգասէրներու խանդավառ խումբի մը առջեւ, առանց մասնաւոր պատրաստութեան, առանց խոր ուսումնասիրութեան, Եւրոպայէն նոր ժամանած, ճամբորդութեան փոշիները դեռ վրաս։»

Անոնք որ չէին ճանչնար Սեւակը, այդ օրը հարցուցին։

— «Ո՞վ է այս համակրելի տղան, որ տաղանդաւունի։»

Քանի մը ամիս վերջը կրկին լօգան մեկն ելով գրեց ԿարմիրԴիրիլը, զոր յետոյ նազարեանց հրատարակեց Պոլսոյ մէջ։

1914ին Պոլիս վերադարձաւ։

Երբ քարափին վրայ ոտք գրաւ, Տիկին Զիլինկիրեան, այդ համակրելի եւ ազնիւ գերմանուհին, որ իր մէջ ոչինչ կը կրէր գերմաններէն, բաց ի անոնց առնական կորովէն և յանդգնութենէն, փութաց ամուսինին ըսկը անմիջապէս։



Ռ. Սեւակ 1908ին

— «Մուրէն, դառնանք այս շոգենաւով։ Կաշատ չի հաւնեցայ այս երկրին... սոսկում եկաւ վրաս. չես տեսներ, ո՞չ մէկուն դէմքը կը ժպտի։» Ո՛չ մէկուն դէմքը կը ժպտի, այո՛, ինչպէս ժպտէր... Աշխարհիս վրայ չէ գանուած գետին մը, որուն վրայ մարդ ինքինքը այնքան անապահով զգայ, իր կեանքը վտանգի ենթակայ, սոսկէ, մտահոգութիւններէ, սպառնալիքներէ շրջապատռած ըլլայ։ Ո՞վ կը համարձակէր կամ կրնար ժպտի արեւելքի կեղծ երկինքին տակ։

Տիկին Զիլինկիրեանի բնազդը կ'ըսէր թէ այս հողը ժակարդ մըն է, օդին մէջ վաանգաւոր հոտ մը կայ... Բայց չի վերադարձան։

Քիչ վերջը ընդհանուր պատերազմը վրայ հասաւ։

Ահաւասիկ Սեւակի պատմութիւնը։

### Գ.

Զիլինկիրեան Լօգանէն սկսաւ զրկել շարքը Բժիշկին զիրտին փրցուած հջերուն, որոնք մեծ ուշադրութիւն զրաւեցին։ Զիլինկիրեան գիտցած էր հեռանալ առողջապահական ատափակ նկարագրութիւններու սահմանէն։ Ոուրէն Զարդարեան կը գրէր իրեն ակնարկելով Ազատամարտի մէջ լոյս տեսած այդ արձակներուն։ — «Ծնորհաւորութիւններս բժիշկի հջերը։ Զէք կարող երեւակայել թէ որպիսի խանդավառ ընդունելութիւն գտած են անոնք ընթերցող հասարակութեան մէջ։ թէ՛ հոս և թէ՛ արտասահման։ Սակա նախ կ'ապացուցանէ այն անտարակուսելի զրական ճամբարութիւնը որով կը գրէք ձեր յօդուածները՝ քերթուածի մը չափ

թրթուուն, երկրորդ՝ մանկավարժական այն մէթուոը որով հիւանդութեանց սարսափն ու քարշանքը կը ներշնչէք, առանց իրատի ու քարոզութեան հին պանալ մէթոտին, և երրորդ՝ այն որ ափսոս, այնքան տառապանք կայ մեր հասարակութեան ծոցն ալ, ու այնքան հիւանդ, այնքան վիրաւոր:

Իրեն հետ կորսնցուցինք նաև այդ գրականութիւնն ալ:

Պուսոյ մէջ իր արհեստին կիրարկումին հետ, Զիլինկիրեան շարունակեց բանախօսել և գրել:

«Ամէնուն Տարեցոյցը»ի հեղինակը կը գրէր Զիլինկիրեանի մասին. «Աթենաս՝ իմաստութեան շիթը դրած է անոր ուղեղին մէջ, Եսկիւլապ՝ բըմբակութեան խորհուրդը, Հերմէս ալ՝ կայծը պիրամախօսութեան»:

Համբաւի խելայեղումի մը մէջ կը մոռնար Զիլինկիրեան իր ուսանողական տխուր ու պոհեամական գիշերները:

Առաւու մը տեսայ զինքը, ձիու վրայ, զինսուրական բժիշկի համազգեստով: Զեռքս փունջ մը կար, զոր իրեն կը տանէի: Հարպիյէէն մինչև Սուրբ Յակոբ միասին քալեցինք, ան՝ ձիով, ես հետիուն: Երբ տուն հասանք, յոխորտ ու գեղեցիկ աճապարանքով մը գրասեղանին տուջեւ անցաւ: Իր անտիպ քերթուածներէն ու արձակներէն կարդաց: Ամէնքն ալ նո՞ր զգայութիւններ, արուեստի նո՞ր ճիգեր: Երբեմն մեզի կը մօտենար չարանձի լէոնը, իր կակոր մարմինով, թաւալելով կարծես գորգերուն վրայ, և իր կիսատ բարբառով կ'երկրորդ կը բանաստեղծ ու բժիշկ հայրիկին բացագանչութիւնները: Մերթ Տիկին Զիլինկիրեանն էր որ իր բարձր ու շքեղ կիսաստուերը կը պտացնէր սենեակին մէջ, տաքութիւն մը, երաժշտութիւն մը հոսեցնելով մթնոլորտին մէջ:

Այդ օրը վերջին անգամ ըլլալով պիտի տեսնէի քեզի, իմ խեղ սիրելի բարեկամս:

Նոյն իրեն կունն իսկ իմացայ որ ձերբակալեր են զինքը:

Ա. ո. աջին  
վայրկեանէն  
իսկ յուսահատ  
էր Տիկին Զիլինկիրեան: Եւ  
իրաւունք ունէր: Առաջուն՝  
զերման դեսպանատուն, իւրիկունը՝ ոստիկանական  
տնօրէնին մօտ:  
Առաջուն՝ վան-  
կէնհայմը կը  
խարէր, իրիկունը՝ Պէտրին:

Օր մը գացեր լուրի կ'սպասէի, Ներս մտաւ կատղած և ամբողջ մարմինովը դողալով: Աւ նկա-

րազրեց այն վիճարանութիւնը զոր ունեցած էր ոստիկանական անօրէնին հետ:

— «Կը խարես, կը խարես, պոռացի երեսին, ըստ Տիկին Զիլինկիրեան, Պէտրի աչքերուն մէջ միխելով աչքերուս ատելավառ սլաքները . . .»

Եւ յետոյ ինծի դառնալով աւելցուց.

— «Կը կարծէք թէ Ռուբէնը ողջ պիտի ձգեն:»

Դեռ կը յիշեմ, կը յիշեմ զինքը . . .: Ոտքի, կանգնած, աչքերը լայնօրէն բացած, վրէժի անհուն շարժումի մը մէջ: Ու նայուածքը, իսուսուր, նշանակելի, գեղեցիկ նայուածքը Զիլինկիրեանին, որ լուսանկարի մը մէջէն մեզի կը նայէր:

Ո. ՍԵՒՍԿ. 1914ին

Վերջին օրեւ Տիկին Զիլինկիրեանին մայրն ալ եկած էր Լոգանէն: Այս վերջինը գրեթէ կը յուսար և գերմաններուն սիրտին վրայ կը յամառէր հրաշավէպեր հիւսել: Իբրևեւ թէ Հայուհի մը ըլլար, Տիկին Զիլինկիրեան կը քննադատէր գերմաններուն ընթացքը, կը պախարակէր անոնց վայրագութիւնը, բաղդատելով զանոնք արեւելքի գերմաններուն բարբարութեան հետ:

Օր մըն ալ իմացայ թէ Գերման դեսպանատունը պաշտօնապէս հաղորդած է Տիկին Զիլինկիրեանին որ ամուսինը՝ Վարուժանին հետ, Այսի ճամբուն վրայ, չէթաներէն յարձակում կրելով մեռած է:

Ու յետոյ օր մըն ալ իմացայ թէ Տիկին Զիլինկիրեան մեկնած է Պոլիսէն:

Վէրքը այն օրէն ի վեր սիրտիս մէջ բացուած, խոշորցած է. որովհետեւ Զիլինկիրեան իմ ամենէն շատ սիրած բանաստեղծ բարեկամներէն մէկն էր:

Պ.

1915 Նոյ. 4ին Լոգանէն, ուր կրկին հաստառաւած էր Տիկին Զիլինկիրեան, Գերման դեսպանատան թարգման Պ. Թայքէսէնեանի հետեւեալ սրտայոյզ նամակը կը գրէր.

«Ասիրելի Պ. Հայկ,

«Կը տառապիմ: Աստուծոյ սիրուն, ազնուութիւնը ունեցէք երթալ տեսնելու Տիկին Վարուժանը և իրեն հարցնելու թէ ի՞նչ եղած է Մօնա. Տօլլիի աշխատութեան արդիւնքը՝ ամուսինին մասին: Ինծի համար ատիկա մեծ կարեւորութիւն ունի. որովհետեւ գեռ ձեռքս ապացոյց մը չունիմ



Ո. ՍԵՒՍԿ. 1910ին

Ռուբէնի մահուան մասին և կը յուսամ տակաւին :  
«Դարձեալ կը ինդրեմ ձեզմէ , որպէս զի իմ  
կողմէս աղաչէիք կոմիտաս Վարդապետի , հոգե-  
հանգիստ մը կատարելու համար :

«Սպասելով անհամբեր ձեր պատասխանին .

Տիկին Զիջինկիրեան»

Ի՞նչ դժնդակ բան է անյուսութեան մէջ յու-  
սալը :

Ամէն ատեն որ կը յիշեմ Տիկ . Զիջինկիրեանի  
այս նամակը և մանաւանդ հոգեհանգիստի պարա-  
գան , հոգիս՝ սարսուռի լոգանքի մը տակ կը դող-  
դըլայ . . .


5.

Ասկէ տասը տարի առաջ Նազարեանցի հետ  
ստորագրած ուսումնասիրութեան մը մէջ կ'ըսէի .

«Ուսումնասիրութիւն , օտար միաքի հետ շը-  
ֆում , նո՞ր հորիզոն , նո՞ր ուղղութիւն . իրերն ու  
կեանքը դիտելու նո՞ր հայեցակէտեր , ահա՛ թէ  
ի՞նչ կը պակսի մանաւանդ մեր գրողներուն , ու  
ահա՛ թէ ո՞ւր պէտք է փնտուել մասնաւորապէս  
Սեւակին ծնցուցած արագ համակրութիւնը :

«Իր ո՞ճը : Տեսակ մը ոճ որ մերը չէ , օտար է ,  
բայց որ չի դադրիր իր մասնաւոր հմայքը ունե-  
նալէ : Առաջին անգամ ի՞նքը կը փորձէ décadent  
դպրոցի մը ակօսը բանալ մեր գրական դաշտին  
մէջ , յամա՛ռ դաշտ որ ուղղութիւն չընդունիր , և  
ուր առաջին եկողը կը վարէ իր արօրը , առանց ո-  
րոց ուղեգիծի , հոգին քմայքին անձնատուր . . . :

«Իր արամաբանելու , զգալու , արտայայտելու  
կերպին վրայ յայտնի կ'երեւան Վէրլէնի , ՈՒիշրէ  
նի , Սամէնի ու մանաւանդ Պօտըլէրի . աղդեցու-  
թիւնը : Յայտնի ձգտում մը կայ իր մէջ բանա-  
ստեղծութիւնը ձուլելու երաժշտութեան , բառե-  
րուն տալու ասօրմներու ներդաշնակ ձայնակա-  
նութիւնը , ինչպէս նաև անոնց անորոշութիւնը և  
մթութիւնը : Բայց այս մթութիւնը manierismeը  
չէ՝ — ուղեղային հիւանդ վիճակ որ կ'ուզէ զի-  
ծերը չարչարել , գա-  
ղափարները շրջել ,  
ուրիշ տեսակ ար-  
տայայտել : Իրենը  
բուն իսկ հոգիին  
մթութիւնն է . Հը  
հասկցուած զգայնա-  
կանութիւններու ա-  
նըրջային մառախու-  
ղը որոնց ետին քա-  
նի մը բերի կը  
ցցուին . և որոնց վը-  
րայ մառախուղը կը  
առչի , կը թանձ-  
րանայ , արցունքի  
խոտացումներ ստա-  
նալով . . . իր գրի-



ՏՐ. ՆԱԶԱՐԵԱՆԱՅ

շին ուրիշ մէկ յատկանիշը՝ որ զինքը աւելի կը  
մօտեցնէ décadentներուն՝ հոգեկան այս տեսակ մը  
անինքնադիտակից վիճակն է , զգայարանքներու

Միքայել Տիգրան

Հայի . . . Յան-ն առ Բայի

Կը մարդու թէ յարաւու .

Այս-արի . . . թէ շաշագու

Զայշահի թառ Ելլ . . .

“Յան-ն Յան-ն առ Բայի

Կը շաշագու թէ Յայի .

Տայ-Յայ կիյ յան հայի .

Տայ-Յայ յան շաշագու . . .

Ի ժաման կը Յայ հայի

Հայ-Տայ յան հայի

“Այ թէ ային յան յայի . . .”

— յայ առ յան առ ի հայի . . .

Տայ-Յայ ի գուրիք առ ի

Ի այ յայ ային յայի . . .

Տիգրի , Այի , ամ յան յայի

Թայ-Յայ յայ յայ յայի յան ան ան ան

Հ. Ահար

— Կայունալ Պիկրի “Կիյ Զիրիկ”

Թ. ՍԵԽՈՎԻԿ ԶԵԽՈՎԻԳԻՐ

այն երազամու զինովորիւնը ուր կցկտուր բառեր ,  
դեռ չաւարտած տողեր , հիւանդագին աղաղակնե-  
րու պէս կը խուսափին , կը կրկնուին , կ'արձա-  
գանգեն :

Դուն հրաշքն ես , Դուն երա՛զն ես , Դուն սէրն ես . . .  
(Գինով Սէր)

«Ու յետոյ մտային տեսակ մը վիճակ որ ամէն  
վերացեալ զաղափար առարկայով մը կը տեսնայ  
ու հակադարձարար ամէն առարկայի մէջ զգացում  
մը կ'ընդնշմարէ : Ծնչանոր հոգիներու խարկան-  
ձեւը ու կարծրութիւնը զգացումները , նիւթին  
Այսպէս Սէրը վճիտ աղբիւրի մը կերպարանքը  
կ'ստանայ իր աշքին :

0'5 , կ'ուզէի յաւէտ մսալ ակիդ-քով՝  
Նիւար ճակատը կրթնեւ քու քարիդ-  
թաղուիւ չուրիդ երջանկութեան պատանքով . . .

«Մինչդեռ ուրիշ տեղ մը անշունչ իրե՛րն են  
որ կ'ոգեւորին ու կ'երազեն՝

Մութ սենեակիդ առարկաները բոլոր  
Կ'իտէանան, կը գինունան, կը հեւան...  
(ԴԱՍԻԱՆԱ)

«Յայտնի կ'երեւայ սակայն որ Սեւակ չի հետեւիր գաղափարապաշտներու այն մնձ կարաւանին, որ կ'երթայ՝ նայուածքը դէպի ի երկինք սեւուած, դէպի ի իտէալին ու երազին մանիշակագոյն հորիզոնները... Անոր աչքերը հողին յառած են, մի՛շտ հողին: Իր քերթուածները ընդհանրապէս կեանքին ու նիւթին փարած բանաստեղծութիւններ են, ու պատկերները գրեթէ բոլորն ալ, առօրեայ մեր երը աւելուած հատուածներ, տեսակ մը իրապաշտ պրիսմակներ՝ ուրկէ միայն իտէալին վարդագոյն ճառագայթները չէ՛ որ կ'անցնին:

«Յոռեատն»: — Ո՞չ բոլորովին, քանի որ իրմէ ունինք Կարապներու և Լևմանի պէս այնքան երջանիկ վերացումներով քերթուածներ: Բայց ընդհանրապէս իր գրիչէն տրտմութիւն կը կաթէ. վրձինի բիրտ հարուածներ ունի, որոնց տակ նիհար արցունք մը կը դողայ: Իր հոգին վայրի հըրապոյր մը ունի, և իր անտաշ անզօր տողերուն խորը լերան ծաղիկի մը մինամոլ տրտմութիւնը կայ.

Պատիս վրայ անխօսուկ, մունչ,  
Գամ մը մէջքիդ կը մտածես,  
Կը տժգունիս, կուլաս կարծես,  
Էտըլպայսի ով վտիս փունչ.  
(ԵՏԸԼՎԱՅՈՅ)

Ռ. Սեւակ սկիզբները «ուսամերկ» ուսանաւորներու տակ երեւցաւ. այն ատեն գայթակղութեան փոթորիկ մըն է պայթեցաւ: Ո՞վ իրաւունք ունի սակայն քննադատելու նիւթը՝ երբ անիկա կեանքէն կը ցոլանայ, միւս բանաստեղծական բոլոր սեռերուն պէս: Սեւակի բանաստեղծութիւնը, ինչպէս ըսած եմ այդ ուսումնասիրութեանս մէջ, հոգեկան զգայնութիւններու ու բարբարիկ մտածումներու խառնարան մըն է.

Վայրի երգի կմախք մըն է իմ հոգիս:

Ու իր բոլոր «ուսամերկ» քերթուածները, ինչպէս կը սիրեն անուանել, Գինով Սերը, Արգասաւորումը, Զղյումը, Պոռնիկը և ուրիշներ, կը կրեն իրականութեան դրումը. բնութիւնը կը բարախէ անոնց մէջ. կարելի՞ է ուրեմն քննադատել բնութիւնը:

Իր սիրային երգերը տիսուր են յաճախ և քիչ անգամ զուարթութեան շողերով կ'իտէանան.

Ես կը սիրեմ իմ տրտմութիւնս դիւթական, իմ տրտմութիւնս աստուածներու ցաւին պէս, Քոյք, սրտիս մէջ ինչ խաւարներ, վիշտեր կան, Զոր նայուածքովդ կ'ոսկեզօծես ու կ'օրհնես. Ես կը սիրեմ իմ տրտմութիւնս դիւթական...

(ՍԻՐՈՅ ՈՒ ՄԱՀՈՒԱՆ ԵՐՓԸ)

Կը տեսնե՞ս սա վիհին վրայ Սէր-ակը. Հազարնե՞ր կուլ է տուեր այդ սե՛ւ ակը.

Իր ջուրէն օր մը խենթեցաւ ՍեհԱկը.

(ՍԵՐԸ)

Ու իր այդ տիսուրթիւնը կը թանձրանայ յաճախ, կը սենայ, կը խորունկնայ յուսահատ գիշերի մը պէս:

«Զանգակներ, զանգակներ» վերնագիրով քերթուածին մէջ կ'րսէ.

Արդ, ուր էք չքնաղ խոստումեր իաջին.

Եղբայրութեան զուր բարբառներ, ուր էք.

Կըակ կը փսխէ հողն ամենուրենք...

Գետերն արեւնով, դիակով կ'ուռչին...

... լուս էք, զանգակներ. Աստուածն է մեռեր:

Գոյց տուէք վաղուան. իր համկը մեռաւ...

Գոյց տուէք Հայուն. զի ազգը մեռաւ.

Զանգակներ, ծերուէկ, բարի զանգակներ...

Ինչպէս կ'ուզէի ձերին պարանին

Կախուիլ ու ցնցել երկա՞թ բազուկով.

Ան նք որ ինկան բիւռն վ, քովի քով,

Զեր զողանչին հետ՝ լալու պէտք ունին...

Հոգիս հազար խուլ զանգակներով,

Գոռացէ ք, զանգէր, ու կատազօրէն

Գահավիժեցէք ձեր երկաթ թառէն,

Ուրկէ միայն լալ գիտցաք դարերով...

Օ՛, զողանչեցէք. Աստուածն է մեռեր...

Խաչը վերջապէս իր «չքնաղ» խոստումը կատարել կը թուի, բայց դում չի պիտի տեսնես, խե՞զ Զիլինկիրեան:

Ուսանողի նամակի մը մէջ, 1909 Մայիսին, Լօզանէն, Կիլիկիան արհաւաիրքին տպաւորութիւնը կը նկարագրէր: Միտքէն կրնա՞ր անցնել թէ օր մը ի՞նքն ալ խուժանային փոթորիկի մը պիտի բըռնուի: Ի՞նքն ալ ենթակայ պիտի ըլլայ մահերու ամենէն սարսափելիին:

Բազմաթիւ քերթուածներ գրեց անկէ վերջը, ազգային չունչով, ազգային ոգիով: Եւ իր Կարապիրից, իր գիւցազներգակ քերթուածներու մէկ մասին ամփոփումն է: Զիլինկիրեան չէր հաւաներ այդ գիրքին. բայց, արուեստը մէկդի գնելով, որուն մտահոգութիւնը վերջերը սկսաւ մասնաւանդ ունենալ, Կարապիր Դիրիլը յիշատակելի հատոր մըն է:

Եղբօրը ուղղած թաղծագին ոտանաւորին մէջ կը գրէ:

Կոխոտուած, մամուռտ հողակոյտի տակ, լոին հանգէ՛ դուն, փոքրիկ նահատակ, Արեւնուտ, ահե զ, հանգէ՛ մինչեւ որ իրենց սուգին մէջ հայրենախտաւոր՝ Քու սկորտի քըզ գողան համօրէն 0՛ր մ'ազատութեան կարմիր շեփորէն... (ՓՈԲՐԻԿ ՀԵՐՈՍԸ)

Իր բանաստեղծական արուեստին յատկանշական մէկ ձեւն էր հինգտողեակներու մոլութիւնը.

Ու դուն, ով գժբաղդ երկիր հայթենի,

Որ արիւնի տա՞ք շամանդաղի մէջ,

Զո՞յ գազաններու խաղին վայրենի,

Ու համանապա՞ռ բոցերու անշէջ,

Կը մըլիս գժբաղդ երկիր հայթենի...

Ո՛վ իմ հայրենի քըզ... Ու դո՞ւք, հեռաւմը,

Եփրատ ու Արաքս ու Վանայ ծովակ,

Ո՞ւ են կարապները սիրախտաւոր

Որ իրենց երա՞զ թեւերով ձերմակ

ձեղքէին կարմիր ձեր կուրծքն ախտաւոր:

Ու ահա՛ կը պատասխանէ Հայաստանի ոգին.

Հզո՞ւ, մենք ենք, մենք, եղբայրներ, քայրե՞ր...

Մենք ենք, լավիկուած բոցերէ անշէջ...

Մերկ սուսրներով հալածուած կոյրեր...

ՄԵՇՆՔ ԵՆՔ, կը վազենք Մութին, Մահուան մէջ,  
Հու, մեՇՆՔ ԵՆՔ, մեՇՐԿ ԵՆՔ, Եղբայրներ, քայտե՛ր...  
«ՄԵՇՆՔ ԵՆՔ, դիւահար ծնունդ արիւնի,  
Հին, շքե՞ղ ցեղի զաւակներ յետին.  
Բոպիկ Երախայ, դողդող ծերունի,  
ՄԵՇՆՔ ԵՆՔ ո՞վ գանկերն որ կ'իյան գետին...  
ՄԵՇՆՔ ԵՆՔ, դիւահար ծնունդ արիւնի...»

«Կը քալե՞մ... Քալէ՛, յիմար տարագիր,  
Ժպիտ մը շուրթիդ՝ կարապին համար,  
Ներքնասպէս լալով՝ մտքդ դէ՛պ երկիր,  
Ենզւած մահերու վրայէն անհամար,  
Քալէ՛, դուն քալէ՛, յիմար տարագիր.  
«Քնարի զառամած թելի մը փարած,  
Թալանէ՛, բացէ հեռու, ահ, հեռու,  
Քալէ՛ դուն, քերթո՞ղ հայօնահալած.  
Հուր, արե՛ւ երգէ պատ լեռներու,  
Քնարի զառամած թելի մը փարած...»

Կիրիկեան արիւնով ներկուած այս բոլոր տողերը յաւիտենական տողերն են մեր պատմութեան, ամէն դարու, ամէ՛ն չընանի մէջ:

## Զ.


Այս կցկտուր ու չնչատ նօթերը կը հաւ աքեմ մեծ յուղումով, Ռ. Սեւակի զրական դէմքը ուրաւագծերու համար:

Տեսաք, այնքան կեանք կոր անոր մէջ, և այնքան տաղանդ: Դեռ երիտասարդ՝ արդէն իր աստղը կը փալէր հայ հորիզոնին վրայ:

Ի՞նչ գուրգուրանքով ցոյց կու տար իր անտիպ երկերը, Քառար, Սիրոյ Գիրը, Վերջին Հայերը, Բժիշկին Գիրին Փրցուած էցերը:

Այդ գործերէն, իբրև նմոյշ, մէկ քանին կ'արտատպենք այս թիւին մէջ, աւելի՛ բռնկցնելու համար այն գեղեցիկ զգացումը, որ Հայերուս մէջ կը վառի արդէն, և պիտի վառի, նոյն իսկ եթէ աշխարհիս վրայ վերջին բարբարոսին դէմը գըտնուինք:

## ՄԵՐՈՒԺԱԿԱ ՊԱՐՍՍՈՄԵՍՆ



## ՔԱՂՈՒԱԾՆԵՐ

Ռ. Սեւակի ԲԱՆԱՍՏԵԼԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ



## Ա Հ Ա Զ Ա Ն Գ Ե Բ Լ

Արիւնի գիծե՛ր, պատկերներ, յոււեկը...  
Նորէն այս գիւեր, — սանջանի գիւեր, —  
Հիւանդ հոգիիս պատերուն մէջէն  
Պողանջի խաւար երգեր կը հնչեն:  
Սիազանգներն են, ու իրենց վայրի  
Ու ահեղ ու մուր լալին արդյի  
Որ եղի՛նօրէն, մահագուժօրէն,  
Տենդու գանկիս տակ կը գոռան նորէն:  
Պողանջը...: Աղբի, աղեխար լալու,  
Ճիշի, անէ՛ճի — վայրագ ալիլու —  
Ու հառաջներու մէջէն խելայեղ  
Սարսպի անհուն դողանջն է ահեղ:

Դիածածկ կարմիր, կարմիր դաշտերէն,  
Դուք չէ՞ իմանար դաւանանուկէն  
Մեզմով յափրացած շան վոհմակներու  
Վերջալոյսին դէմ ոռնումն ահարկու...:

Ու չէ՞ տեսներ, այս, հեռուէ հեռու  
Հրդեհով կարմիր նորիզոններու  
Վըրայ տիրաբա՛ր, ու ասուածաբա՛ր  
Խշող զմբերներ մահաբարբառ:

Կարմիր կը տեսնեն աչերը նորէն...  
Վերջին հառաջներ կուրծերու խորէն.  
Մեռէ՛լ, հոգեւա՛ր, կոյս կոյս, բով բովի  
Կոկուացող սեւ խումբեր ագռաւի...:  
Անազանգերն են, կ'ունկնդրեմ տրում.  
Ահազանգերը, անբա՛ւ, անպատում,  
Որ հիւանդ հոգւոյս պատերուն մէջէն  
Նորէն այս գիւեր կ'ունին, կը հնչեն...:

## ՎՐԵԺԻՆ ՍԵՐՄՆԱՅԱՆԸ

Քե՛զ, ցասումի՛ վայրագ հեղեղ գահավէժ,  
Արդարութեան փայփայելի մուր հըրեւ,  
Խաւարներու ահեղ ձընունդրդ, վլրէ՛ժ,  
Ողջո՞յն. տաղերը ենզի...:

Մոխրին կուտամ սրտիս վերերն ախտագին...:  
Ամենուն վերն, անսահման վերը ազգին,  
Արդարութեան ծարա՛ր, մահն հաւատին,  
Երգեն տաղերը ենզի...:

Սանձերն լայն երիվաներ ասպազէն,  
Ալիք ալիք բօրվելով սեզ բաշն ուսեն,  
Թող հայրենի աշխարհիս կուրծն ակուեն,  
Սուրան տաղերը ենզի...:

Ու ես կուգա՛մ, — մուր շանքերու սերմնացան—  
Այդ ակուեն, ուր արիւներ լնացան,  
Գիւերներով, չար հովերով, ցիրուցան,  
Ցանել տաղերը ենզի...:

Բաքէ. երէ այս իմ բազուկս կարեվէր  
Չը սորվեցաւ զարնել...: Գոնէ անվեհեր  
Ցանէն, մահու առաքեալներ, հսկաներ  
Կը ծնին տաղերը ենզի...:

## ՎԵՐՋԻՆ ՀԱՅԵՐԸ

(Հ Ա Տ Ո Ւ Ա Ծ Կ Ե Ր)

«Եարինան, հայ, հօյ, հայ, Աստուած չիկայ,  
«Եարինան, հայ, հէյ, Հայութին չիկայ.  
«Հեռուի եարերուն սրիկի խօսի...»  
— Երջանակ կազմած բոլոր ուս ուսի,  
Հայ, հէյ, սիրս սրի կը պարեն, կ'երգեն,  
Ծերունի՛, տղայ, հայ, հէյ, իրենք են,  
Պանդուխս հայերը...:

Ո՛չ մարդ, ո՛չ բանւոր, հասարակ գրա՛ս,  
Կը ճօնեն մարմինն, ու մոհակնին հաս  
Կը ծեծէ օսար երկրին հողը տար:

«Ավի մը հայրենի հող ո՞վ պիտի տար,  
«Հայ, հօյ, Հայաստան, բու հողդ է հալալ...»  
Կ'երգեն պարելով, բայց կ'ուզեմին լալ  
Թուառ Հայերը...»:

Հարս ունինք, մեզի հարսնելոր չիկայ...:  
Սուզ ունինք, մեզի սպաւոր չիկայ...:  
Ո՞ր մեղին համար, ո՞վ է անիծեր  
Հինգ հազար տարուան այս խենդն ազգը ծեր...:  
Չորս միլիոնին մէկ պաշտան չիկայ,  
«Եարինան, հայ կայ, Հայուրին չիկայ...»:  
Կ'երգեն Հայերը...»:

Թագն առին, դագաղ մը տուին հայուն.  
Մեր փառքն անցաւոր, մեր Մահն է կայուն...:  
Արշակ մեծ, որու բանակն ահազին  
Տէգով կը ծածկէր փառքըն արեզին  
Ունակոխ կորած գերեզմանէդ դուն  
Գլուխսդ վերցնէիր, տեսնէիր անտուն,  
Անտէր հայերը...»:

Տեսա՞ր դուն մեռած գիւղերն աճխուով,  
Հիւղերը փլած՝ կարմի՛ր պատերով,  
Հողմաղցներ լուռ թեւերով կուրած,  
Ծերուկ դիակներ սարին վրայ կորած,  
Մատունենին աւե՛ր, զրկուած խունկի...:  
Ախ, հոն է, հոն, մեր հայրենին, հոնկէ  
Կուզան Հայերը...»:

Օսա՞ր, տեսա՞ր դուն աղբիւները զո՞վ,  
Գեղջուկ այգիները զա՞ղը ողկոյզով...:  
Դե՞ռ կը միսայ ցած տանին հայրենի,  
Դեռ կը ծաղկի՞ հոն բուփը վարդենի.  
Դեռ կ'երգէ՞ այդ հի՞ն պլազովը ցայգին...:  
Հո՞ն, հո՞ն կ'երազեն, կուլան ժիրազին  
Ախո՞ր Հայերը...»:

Մի՞ դպիր անոնց հոգւոյն վիլուցո՞ւն.  
Անոնք կ'անցնին լուռ զաղսնիով լեցո՞ւն,  
Անոնք զիտեն բիւր պատմութիւններ մուք  
Անո՞նց որ կորան արեան մէջ տղմո՞ւն,  
Կախաղանեներու բազե՞ր համօրին...:  
—Հազար մահով ծանր՝ Կենդանի-Մահն են  
Ապրող Հայերը...»:

Ո՞չ, ո՞չ : Արշալոյսն իրենց պիտի գայ...:  
Ու երկ' չի գայ աւօսն ապագայ՝  
Պիս՝ կոռուին : Մինչ հերֆ...: Մինչեւ յափեանն:  
Ու երբ դեռ երկրի վրայ Ազատութեան  
Համար մեռնին ափ մը մարդեր չնշի՞ն,  
Անոնք պիս՝ բլան Մարդկութեան վերջի՞ն,  
Վերջին Հայերը...»:

Բժիշկին Գիրքէն ՓրզուիԱ՛ Էջել.

ԱՊՐԻԼԸ ՅՈՂԹԵԼ է...»

Ո՞վ մարդ, մտածա՞ծ ևս երբեք այն հրաշալի  
բանին վրայ որ կեա՞նքն է :

Կ'ըսն թէ համբոյրներ կան որ վարդ կը ծընեցնեն։ Վարդն ի՞նչ է որ. համբոյրներ կան որ  
մարդ կը ծնցնեն։

Ծնողներ, ուսուցէ՞ք ձեր տղաներուն թէ ի-  
րենց մէջ Աստուած մը կը քնանայ։

Ու վայ անոր որ մութ անկիւններու մէջ կը  
խաթարէ, կ'աղարտէ, կը թունաւորէ կեանքի  
գործիքը։ Այդպիսին դժբա՛ղդ հայր մը պիտի ըլ-  
լայ, եթէ երբեք հայր ըլլայ...»

Ապաժառանգ, պակասաւոր, ցաւագար, մե-  
լամաղձոտ, այսահար, ախտագին, զաւակներուն  
հաշիւը գինեմոլ ու ցոփակեաց հայրերուն հար-  
ցուր...»

Այնքան փափուկ է սիրոյ պառուղը։

Խաւարի մէջ բանտուած այդ փոքրիկ մար-  
մինը ո՞չ կը տեսնէ, ո՞չ կը լսէ, ո՞չ կը խօսի, ո՞չ  
կը չնչէ։ Բ այց այդ մսի կտորը բոլո՞ր սրտերէ ա-  
ւելի զգայուն է :

Այդ ապագայ կեանքը՝ մայրական տիրութենէ  
մը իր ամբո՛ղջ ճակատագրով կ'ազդուի։ Մօրը  
սրտին մէն մի կոչը իր փոքր սրտին մէջ կ'ար-  
ձագանգէ։ Ան ցաւէ մը, խո՛ցէ մը, ոչինչէ՝ մը  
կրնայ մեռնիլ մօր կենդանի արգանդին մէջ...»

Բայց պիտի ապրի՛։ Ու ահա՛ վճռական ժամը,  
տառապանքի ու յոյսի այն փոթորկա՛լի ժամը՝ ուր  
զաւկի մը ծնունդը ու մօր մը մահը նժարին երկու  
աշքերուն մէջ իրա՛ր կը կընն, վարանոտ տատա-  
նումներով...»

Այրը արդէն հեռացաւ, մեղաւոր անասունի  
մը պէս։ Սարսափահար կինը միայնակ է այն խո-  
շոր Անծանօթին առջև որ իր արիւնէն մնոյց, և  
որ վայրկեանէ մը պիտի մեռնէ զինք գուցէ...»

Որքան երանելի է սակայն այսօրուան երա-  
խան. ան այժմ կրնայ հասկցնել իր լեզուն, կրնայ  
արտաքին աշխարհի հետ յարաբերութեան մանել...»

Կը տեսնե՞ս սա Գիտութեան մարդը որ գլուխը  
մօր որովայնին վրայ հակած՝ մանուկին սիրու  
կ'ունկնդրէ։ Մանուկն անոր ականջին կա՞նխաւ կը  
պատմէ իր տարիքը, իր հասակը, իր առողջու-  
թիւնը, գլխո՞վ, ձեռքո՞վ թէ ոտքո՞վ աշխարհ  
գալու իր որոշումը...»

Ու ահա ծնաւ։

Բայց որքա՞ն սիրուն է այս Անծանօթը որմէ  
մայրը կը վախնար...»

Մէկ էին, երկո՞ւք եղան, ու իրարու կը  
ժպտին...»

Աստղ մըն էր որ աշխարհ ինկաւ։ Սակայն  
երկինքէն իջնոլ այս հրեշտակին համար որքա՞ն  
դառնութիւններ ունի երկիրը։ Հացի փշուր մը  
բաւական է զայն խեղդելու։ Պիտի կրնայ ապրիլ,  
թէ միայն հիւր է...»

*Տ. Առաք*

Հարսանիթի, կեղծ-մաշկի, կապոյտ-հազի, շառատենդի, ուղեղատապի զոհերուն հաշիւը սգաւոր մայրերուն հարցուր . . . :

Եթէ ուժեղէ, պիտի յաղթէ՛ ու պիտի ապրի:

Քոլոր ախտերուն ու մահերուն մէջէն այդ կենսունակ մսակոյտը իր ճամբա՞ն պիտի բանայ: Այդ դողդոյուն էակը՝ որ բզէզ մը բաւական էր մեղնելու՝ բոլո՞ր դժուարութիւններուն պիտի յաղթէ, պիտի ուռնանայ, պիտի մեծնայ, թագաւոր պիտի ըլլայ. . . :

Ու ո՞չ թէ աշխարհագրական կէտի մը թագաւորը, այլ աշխարհի՞ն թագաւորը, ամբողջ կենդանական ցեղերուն, շնչաւոր ու անշունչ էակներու թագաւորը:

Երէկուան գառնուկը այսօր առիւծները պիտի դողացնէ, ու վանդակներու մէջ պիտի բանտէ զանոնք իր զբօսանքին համար:

Լեռներուն պիտի հրամայէ որ խոնարհին. եթէ ո՞չ անոնց փորոտիքին մէջէն պիտի անցնէ իր երկաթէ ճամբան:

Երկնքին պիտի հրամայէ որ լոէ՛. եթէ ո՞չ շանթարգելով մը պիտի վիժեցնէ անհնազանդ տարրերուն կատաղութիւնը. թնդանօթով մը պիտի փարատէ ամպի ծոցին մէջէն սպառնացող կարկուտը . . . :

Երկրին արգանդէն խաւարին ոգիները դժուրս պիտի կանչէ. անկերպարան մետաղներուն պիտի հրամայէ որ ծոյն, ձեւ առնեն, ու աշխատի՞ն իրեն համար . . . :

Արարչութեան կարգն ու սարքը պիտի փոխէ: Բնութիւնը զայն հողին դատապարտած էր, անծովերուն ու օղերուն պիտի իշխէ:

Ովկէաններուն մէջտեղը թաւալող անդրջրհեղեղեան լիոնանման վիշա՞պը պիտի հալածէ: Ամպերէն վեր ճախրող արծիւը պիտի սարսափեցնէ իր սրընթաց սաւառնակին վրայ թառած . . . :

Ահաւասի՞կ թագաւորը, տիեզերքին թագաւորը . . . :

Բայց որքա՞ն տկար, ո՞րքան խղճալի է ան . . . :

Այն որ երէկ օդերուն մէջ կ'արշաւէր, այսօր սողունի մը պէս անկողին գամուեր է. խղդուկ-խղդուկ կը հազայ . . . : Աներեւոյթ թշնամիներ իր կոկորդը լեցուցեր, իր շունչը կղպեր են . . . :

Թագաւորը պիտի մեռնի, ու չի հասկնար թէ ո՞վ է զայն մեղնողը . . . :

Սերունդէ սերունդ վայրի գազանները կոտորեց. թունաւոր զեռունները անհետացուց իր բընակութենէն. մարդասպաններու համար օրէնքներ շինեց, ու չուաններու ծայրէն կախեց անհնազանդները . . . : Ո՞վ է ուրեմն թշնամին. ուրկէ՞ մտաւ . . . :

Բայց կը տեսնե՞ս դուն նորէն սա Գիտութեան մարդը որ հիւանդին վրայ փափկութեամբ կը ծոփ, աննշա՞ն սրսկում մը կ'ընէ սրունքին մէջ, վայրինաբար միլիոնաւոր մանրէները կոկորդին մէջ կը մեռնին. ու կեցցէ՛ թագաւորը . . . :

Ան մենչեւ այժմ միա՞յն տեսանելի թշնամիներուն դէմ պայքար մղեր էր. հիմա նոր Խաչա-

կրութիւն մը կը սկսի անտեսանելիներուն դէմ . . . : Որո՞նք են այդ Խաչակրութեան զօրապետներն ու իշխանները:

Անոնք ուկեմամուկ զարդեր չունին: Սուսերի տեղ սուր դանակ մը, ատրճանակի տեղ մանրադիտակ մը կայ ձեռքերնին:

Մոլիէրին հեղնած բժիշկները որ դեռ երէկ արքաներուն աղիքները լուալով միայն կ'ապրէին, այսօր ամբողջ երկրագունդի վրայ ձեռք ձեռքի տուեր են. համամարդկային կեանքին պաշտօնեաները, վերջնական Յաղթութեան յուսատուները եղեր են:

Կը տեսենե՞ս սա ծերունին որ կատղած շունին երախէն ումպ մը լորձունք կը հաւաքէ՛ քննելու համար:

Կը տեսնե՞ս սա երիտասարդը որ չա՛ր աշխարհներու մէջ կը մեռնի՝ հնդախտին գաղտնիքը յափշտակելու համար:

Կը տեսնե՞ս սա նոր Բրօմէթէոսը որ խաւարին ծոցէն ոասիումը գողնալով՝ իր ձեռքերը կ'այրէ մոգական հուրէն:

Կը տեսնե՞ս սա հայ գիտունն ալ որ Ուէսթկէնեան ճառագայթներուն գիտակից զոհը Կըլլայ Նոր-Աշխարհին մէջ:

Բայց դեռ ինչ անանուն բժիշկներ կան որ ուրիշներու կեանքին համար կը մեռնին, անդիտացուած . . . :

Արդիւնքը . . . :

Մոոցա՞ր ուրեմն այն օրերը ուր ամբողջ ժողովուրդ մը իր արքաներով ու ասպետներով վէրքերու մէջ կը փտէր: Այն քսան հազար բորոտնոցներէն որոնք Եւրոպայի մակերեսը կը ծածկէին՝ այսօր հա՛տ մը իսկ չէ մնացեր . . . :

Ժանտախտը, Ծաղկախտը, Հնդախտը՝ գժոխսքէն փախած այդ երեք Աստուածները որոնք մէկ օրուան մէջ անթիւ բանակ մը սրէ կ'անցընեն՝ ա՛լ չեն զօրեր ոտք կոխելու այս անծայրածիր Եւրոպան զոր բժիշկներ կը պաշարեն:

Անոնք պահակներու աէս կը հսկեն քաղաքակրթութեան սահմանագլխին վրայ: Ու որպէս զի ժողովուրդներ կարենան հանգիւս քնանալ՝ իրենք անքուն կը սպասեն խրամատին վրայ, նենգ թշնամիին դէմ ճակատ ճակատի . . . :

Այս անհաւասար կոռուին մէջ՝ որ անզէն մարդ կատղած Աստուածներուն դէմ կը մղէ, յալթութիւնը մերը պիտի ըլլայ . . . :

Առջի օր Ծաղկախտն ու կեղծմաշկը անձնատուր եղան: Երէկ կատաղութիւնը խելօքցաւ: Այսօր ժանտախտէն ու Թրանկախտը յաղթուելու վրայ են: Վաղը Թոքախտին է կարգը . . . :

Ցիէ՛ Սպարթացի մօր խօսքը. «վահանո՞վ կամ վահանի՞վ վրայ»: Պիտի յաղթես կամ պիտի յաղթուիս. ուրիշ ճար չկայ . . . :

Բժիշկներ, սորվեցուցէք ձեր հիւանդներուն որ քաջ ըլլան, ապրիլը յաղթել է: Յուսահատներուն համար այս կեանքին մէջ տեղ չկայ . . . :

Վայ հոգեւոր ու մարմնաւոր տկարներուն, վայ երկչուններուն, վայ յուետեսներուն, վայ

թերահաւատներուն։ Վասերուն համար այս աշխարհին մէջ տեղ չիկայ . . .

Յոզնա՞ծ ես . առ'ւր ինձի քու ձեռքդ։ Որովհետեւ եթէ կեանիի պայցարլ տիեզերական օրէնքէ, իրեօգնութիւնն ալ կենդանական բնա՛ղդէ է։

Մենք երգելով երթանք վաղուան։

«Մահուան» չե՛մ ըսեր. որովհետեւ հիւանդութենէ մը մեռնիլը այնքա՛ն անբնական ու անիրաւէ որքան արկածէ մը մեռնիլը . . .

Բոլո՞ր երկիրներու ախտաւորներ, իրա՛րումիացէք, ձեռք ձեռքի տուէք, կազմակերպութեցէք մեծ յաղթութեան, կեսնքին յաղթութեան համար . . .

Յառա՛ջ. ապրիլը յաղթե՛լ է . . .

Տօք. Ա. ԶԵԼԻՆԿԻԹՍ.Ն

## ԻՐԵՆՔ ՄԵՌԱՆ, ԲԱՅՑ ՄՏԱԾՈՒՄՆԻՆ Կ'ԱՊՐԻ

. . . Կարող ենք մեր հոգին փակել շատ բանի առջեւ, բայց ո՛չ երբեք Գեղեցկութեան լոյսին դէմ։

Գեղեցկութեան կրօնքը ո՛չ մեղաւոր ունի եւ ո՛չ ալ դժողը։

Ա. ԶԵԼԻՆԿԻԹՍ.Ն

Գրականութեան սէրը մէկն է այն դիւրաբեկ այլ ազնիւ լարերէն՝ որոնք զմեզ կեանքի ունայնութեան հետ կը լծորդեն։

ԱՐԴԱ ԱԽ ՀԱՐԴ

### ՄԵԿ ԲՈՊԵ

Վախցէք աչքերէ,  
Աչքերէն սեւուկ,  
Տարուեցէք անկէ  
Թէ չէք տարուած դուք։

Անոնք տանին թող  
Չեզ շուտ դարն ի վար,  
Սիրտերնուդ մէջ դող,  
Չեր շուրջը խաւար։

Եթէ մէկ րոպէ  
Կեանքն զգացիք լաւ,  
Ռոպէ մը գոնէ,  
Կը բաւէ իրաւ։

(Անտիպ)

ՀԱՐԴ

## ՆԱԼԱՏԱԿՆԵՐՈՒՆ



Մեծ ողջոյն մը, գուրգուրանք մը, կաթոգին համբոյր մը տիեզերական ամպրոպներէն ու փոթորիկէն հրաշքով փրկուած իմ սիրական ազգիս մնացորդներուն, օրհնութիւն անոր քանդուած օճախներուն և դավինիներ՝ անոր խլեակներուն։ Բոլորանուէր հոգերուխ անձնազոհութեան ուխտով կը մտնեմ ազատութեան բագինէդ ներս, ելեքտրացած՝ յոյսերու և հաւատքներու հոսանքէն։

Ասկէ վեց տարիներ առաջ աշունի հողին յանձնեցի սիրական քոյր մը։ Երբ գարնան առաւօտով մը այցելութեան գացի, Բրինքիբօի բարձունքը, պարտէզներէ շրջապատուած իր բնակարանին, լացի և տառապելով տեսայ որ բնութիւնը սուգը չի ճանչնար իր զաւակներուն։ Իր ամենայետին ծաղկին վրայ գուրգուրացող դեռատի աղջկան մը մահէն վերջ, նորէն լելակները և վարդերը համարձակեր էին մազլցի անոր թափուր սենեակին պատուհաններէն վեր, երբ արդէն իրենցմով հըրծուող սիրտը և աչքերը շատոնց խոռոչացեր էին, և այդ օրը ատելութեան երգը շրթունքներուս վրայ, մեկնեցայ բնութեան գիրկէն։

Այսօր սակայն ընդհանուր սուգէն վերջ երբ բիւրաւոր Հայեր մեռան, բայց ո՛չ քրոջս պէս փափուկ անկողինի մէջ, շրջապատուած՝ սիրելիներէ, այլ արհաւելիքին և կրակին մէջ տոչորուելով դիակնացած, իմ սիրական եղբայրներս ու քոյրերս, որոնց իւրաքանչիւրին համար ասղնտուք ու ցաւ կրեցի սիրտիս խորէն, այսօր կ'օրհնեմ սակայն արեւը որ ծագեցաւ, որովհետեւ ազատութեան և կեանքի հորիզոնը բացաւ մնացած Հայութեան։ Որբացած մանկութիւն մը հուրէն ու սուրէն հրաշքով փրկուած, որ իր աչքերուն մէջ կը կրէ ապրած տառապանքին արհաւելիքը, որբութիւն մը, խելակորոյս և ընկճուած, պատանեկութիւն մը կքած՝ քանի մը հարիւր տարիներու փորձառութեան տակ, վաղը երազները պիտի իրականացնէ նահատակուող Հայուն։ Ծագէ՛ ուրեմն արե՛ւ, ծլէ ու փթթէ՛ վերապրող Հայութեան վրայ, որպէս զի ան դարէ դար ու սերունդէ սերունդ հաստատէ աշխարհի չորս ծայրերուն թէ Հայը ո՛րքան իրաւունք ունէր իր փայլուն անունը պահելու ազգերու թիւին մէջ։

Ալեկոծ ովկիանսովին մէջ, հրդեհի բռնուած շոգենաւէն հազիւ ազատած անհատներ ենք այսօր։ Հայութեան ընդհանուր անդամներ՝ տակաւին երէկ կորմացուցած կը կարծէինք, մէկը իր թեւը, միւսը իր լոյսը, ուրիշ մը իր թիկունքը։ անդամալուծուած և արիւնով կուրցած մեր աչքերը չէինք կարծեր որ պիտի բացուին հրաշքով մը և կուլային ձեզի, դժբաղդ Վարուժաններ, Սիամանթօններ։ մեր սրտակից Խաժակներն ու Զիլինկիրեանները կ'ողբայինք ու դեռ կ'ողբանք անդամ մըն ալ, ու մեր ազգային ազատութեանը զօրաւոր ազդակ մը կ'ըլլայ որպէս զի մեր այլեւս արցունքէն այրիացած աչքերէն յետին արիւնի կաթիլ մըն

ալ ճմինք, կաթիլ մը արիւն որ մեր սիրուն խուժէ: Հին ու նոր զոհեր մեր ազգին, մենք պիտի նմանինք այն օրհնուած զաւակներուն, որոնք գիտակցաբար և գուրգուրանքով կը վատնեն իւրաքանչիւր լումաները այն մեծ ժառանգութեան, զորիր զաւակներուն երջանկութեան համար զոհաբերուած հայր մը շահած է արիւնի կաթիլներով:

Վերջին աղերս մը քեզի ո՛վ արև, աղերս մը, ո՛վ ընութիւն, դուն որ կրնաս հրաշքներ գործել քու մոզական գաւազանիդ ծայրովը, դոնէ մէկ վայրկեանի համար մեղի անծանօթ բայց քեզի օրուան լոյսին պէս բացայայտ մեր նահատակ քոյրերուն ու եղայրյներուն գերեզմանին այցելութիւն առ'ւր, մէկ վայրկեանի համար, բա՛ց անոնց խաւարած աչքերը, որպէս զի տեսմեն Հայութեան վրայ ծագած արեւը, տեսնեն, զգան և գիտակցորէն յաղթական փակեն իրենց աչքերը յաւիտենական քունին. Թո՛ղ անոնք ալ, մանաւանդ անոնք՝ մեղի հետ ողջունեն իրենց արիւնով կարմրած այս արշալոյսը: Արիւնոտ է ան, հոգ չէ, մենք սրտագին կը փարինք անոր, որովհետեւ արշալոյս մըն է վերջապէս:

#### ԶԱՐՈՒՀԻ ԳԱԼԵՄՔԵԽՄՐԵՍՆ.

### ՄԱՏՆՈՅԸ




Մասունի մըն է զոր կը պահեմ տակաւին. Մայրը մոռցաւ զայն տանելու հետն իրեն. Ժանզուած է կարօտով ասեղին, Սիրտի մը պիս որ լիուած է իր սերեն:

Հիմա այլեւս անօր մըն է անիլա, Զոր կը լեցնէ կարիլ մը տաֆ արցունիի. Իր մատներուն զուրգուրանին բացակայ Մշտածումովն երբոր ճակաւ տը կըի:

Ու կը խորհիմ, ո՞րչափ փայլուն եր երեկ, Կարին հակած երբոր կ'երգեր մայրը հեզ Եւ ինչ ուրախ մերը կը թրուեր մատներեն:


Կ'լապակ ան սիրտի նըման արդ ի զուր Որ փայլիսեն ու փայլեցնեն զինք նորեն. Մատնեն ու սիրտ երկու լնիեր են շիուր:

#### ՅՈՒ. ՊՈՂ. ՊՈԽ. ՊՈԽ. ՊՈԽ.



ԿԱՐԵՒՈՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈւ անունով Դէպրգ-Մերոպ հրաւէր մը հրատարակեց, ուղղուած՝ մեր ազգ. մարմիններուն, որպէս զի շուտով կազմուի օրէնագէտ, հայաբնակ վայրերու ծանօթ, հայ վիճակազրութիւններու տեղեակ անձերէ յանձնախումբ մը, որուն պաշտօնը ըլլայ Հայ անհատական եւ ազգ. նիւթական կորուստները ճշգելու համար տօգիւմաններ հաւաքել: Պաշտօնական շրջանակներուն լուրջ ու շադրութիւնը կը հրաւէրենք այս հրաւէրին վրայ: «ՃԱՆԹ»

### ԵՐԿՈՒ ՎԻՃԱԿ



Գլուխը սաղաւարո՛ աղօտ երկինքի գոյնով: Առոյգ մարմինը զրկուած է կապոյտ շեշտուած զիծերով կրկնոցին՝ զոր կաշի գօտին կը լսեղմէ: Լեցուն, մասուտ այտերը՝ զինիէն կարմրած են, եւ դեղին սեղմ սոնապանէն զրկուած սրունքներով՝ քալուածքը ունի զօրավարի կշռոյթը: Սալայատակի բարերը կը կայծկլտան՝ իր գրոփիէն: Թիկնեղ մարմինը զօրեղ եսի զիտակցութիւնովն է ցցուած պարապին մէջ՝ զոր կը ճեղքէ խրոխստ ու արի շարժումներով:

Ֆրանսացի զինուոր մըն է՝ որմէ հիմա՝ կը բաժնուիմ՝ ծեռքը ամուր սեղմելով: Գեղիս փըրանսական վարժարանը զրաւած են, մեռելութենէ յանկարծ կեանք ներշնչելով անոր:

Զինուորը կը յառաջանայ՝ կշռուած զինուորական բայլերով: Յանկարծ կանգ կ'առնէ դեղարանի մը առջեւ:

Շուր մը կը հետեւի իրեն: Կը մօտենայ ու կը կենայ քովը:

Տժզոյն երկայն ու լայն վերարկուի մը մէջ կորսուած է հալումաշուած մարմինը: Սուր քիթը տարապայմանօրէն ցցուած է ոսկրացած դէմքին վրայ՝ որ մահուան դեղինովն է դալկացած: Աչքերը խաւարած նուաղումով կը թաւալին փոսացած կովիճներուն մէջ՝ որոնք մորթին կաշիացումը կը շեշտեն: Տարտամ շարժումներով կ'երերտկայ՝ դանդաղող կմախատիպ մարմինը ոլրելէն ազ ու ծախ: Մերկ սրունքները՝ կրկնոցին երկայն քղանցքներէն վար կ'երկննան՝ կորսուելով հսկայ թանձր ծակծկած կոշիկներու մէջ՝ որոնց տակի հաստ տախտակը մերկ քարերուն վրայ անկապ խուլ դնդիւններ կը ճէ՛, ամեն անգամ որ քայլերը տեղափոխէ: Կորաքամակ՝ կը մսի ու ամենի բերնին մէջ փլվլկած բերդի պէս անկարգ ակուաները կը կափկափեն դողահար: Կեղտով ծեփուած մարմինը՝ գետի հոսանքներու պէս գծգծուած է՝ խորշումներու ակօններով: Կը քերուը շարունակ՝ ամեն կողմով: Ու երկայն չոր մատներուն չը կտրուած սեւածիր կոշտ եղունգներով՝ քիթը կը պեղէ անխոնզ:

Թիւրք զինուոր մըն է՝ որ միւսին դէմը ցցուած՝ ապշահար զարմանքի սեւեռումով՝ կը քննէ ու կը հարցաքննէ զայն, ոտքէն մինչեւ զըլուխը չափչիկելով:

Ֆրանսացի զինուորը սիկառէթ մը կ'աւարտէ եւ մատներու քմահաճ շարժումով մը հեռուն կ'արծակէ զայն: Գետինը՝ դեռ կը մխայ ան:

Թիւրք զինուորը՝ որսի վրայ խոյանալու խանդով՝ կը վերցնէ սիկառէթը եւ չմարելու հոգվը անապարկոտ՝ շրթունքներուն կը տանի ու րին շրթունքներէն թրջած թաց պապիրոսը . . .

ԵՆՈՎ. Պ. Ա. Ր. Մ. Խ. Խ.



Սիամանթօն է որ կը դիւցազներգէ . . . Անոր վժացող արիւնը, անոր ըմբռստ Հոգին է որ  
առհաւորէն կ'եռայ, կը փրփի նաև կրտսեր եղեօրը մէջ . Սիամանթօի ուրուականը կար-  
ծես կ'անցնի, տեսլքի մը պէս, այս գարհուզանքի մրկավազ փոթորիկներուն մէջէն, ուր  
գէշերուան դէմ ծառացած, արիւնաներկ արշալոյսի առաջին լրսին կ'սպասէ, նոր կեան-  
քին երջանկութիւնը սաղմուերգելու համար . . . «ՇԱՆԹ»

## ԶԱՐԴՈՒՐԱՆՔԻ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ

### ԱՐԻՒՆԱՆԵՐԿ ԱՐԺԱԼՈՅ

Ո՞վ դուք՝ անծանօթ բարեկամներս ու գաղափարի ջահակիրներ,  
Դուք զաւակներդ անպարտելի՝ Արեւմտեան աշխարհի . . .  
Դուք յաւերժական եղայրներ, շտեմարան անսպառ գութի ու անչափելի վրէժի . . .  
Դուք հսկաներ, դուք արդարացան մշակներ, դուք անխոցելի զինւորներ,  
Դուք ահեղաբիբ հերոսներ, Գարուններու աւետաբեր հրեշտակներ,  
Աշխարհի չորս ծագերէն՝ պողպատեայ կամքով ու անընկճելի յոյսով սուրացող,  
Դուք արդարախօս պատգամաբերներ, եւ դուք քաղցրալեզու բերաններ,  
Եկէք այսօր որ տեսնեմ ծեղ վերջապէս, սա աչքերովս արիւնաքամ,  
Եկէք այեւս բանալու աղամանդեայ ծորակները Ազատութեան աղբիւրներուն,  
Ու պեղելու դամբանները Ոճիրներու՝ եւ կանգնելու Պալատները Ոսկեղէն Արդարութեան,  
Բարձրացէ՛ք վեր հաստատաբայլ, սա՛ դաւադիր ու ոճրապարտ Քաղաքին . . .  
Արիւնախում պողոտաներու երկայնքէն . . . :

Ես գիտեմ որ դուք ալ յոգնած էք ու պարտասած,  
Անկարելի մարտնչումներու զարհուրանքէն.  
Ես գիտեմ որ ծեր ալ հաւատարիմ ոտքերուն տակ անբուժելի վէրքեր կան . . .  
Ու ծեր արդարակշիռ ծեռքերուն մէջ մխուած գնդակներ . . .  
Ես գիտեմ որ ծեր ալ ականջները մեր զարհուրելի ողբերէն խլացան  
Ու մաշեցան ծեր ակռաները ծեր բերնին մէջ՝ կրճտալէն . . .  
Ես գիտեմ որ ծեր ալ երգերը ծեր կոկորդներուն մէջ,  
Ինչպէս իմ համբոյրս՝ իմ շրթունքներուս վրայ՝  
Ու ծեր աղերսները իմինիս հետ՝ մնուան,  
Անագորոյն թշնամիին քրքիչներուն տարափիին տակ . . .  
Ու ծեր ժափիտը ծեր լուսավառ այտերուն վրայ քարացաւ  
Ինչպէս իմ զինովութիւնս թունաւոր բաժակներուն խորը . . .  
Ահաւասիկ իմ միտքս որ ծերն էք՝ խաւարէ խաւար աքսորեցին.  
Ու մահացաւ վրէժս, անողորմ ու անկարելի հարուածներէն . . .  
Ահաւասիկ իմ բիբերս իմ զրիչովս փորեցին,  
Ու ծեր զրբերուն բոցէն դեռ իմ ուղեղս կ'այրի . . .  
Ու խաչս անզօր՝ մահացու դաշոյն թշնամիին ծեռքին մէջ՝  
Տեսէ՛ք, սրտիս վրայ, իր անհամար վէրքերը կը հաշուէ . . . :

Օ՞հ եկէ՛ք, եկէ՛ք որ վերջապէս ծեղ սրտիս վրայ հանգչեցունեմ  
Եւ ծեր ճակատները ճանճնան համբոյրները օրհնութեան  
Ու դողդորուն ծեռքերս ծեր անկաշառ ծեռքերուն մէջ՝  
Թոյլ տուէք որ մեր երախտիքի աղբիւրներուն զրվէժին տանիմ ծեղ,  
Եւ ծեր ականջները վերջին անգամ մ'ալ երգերուն երգէն սգաւորուին,  
Զոր այսօր մննք բոլորս՝ ծեր վառքին համար պիտի երգենք,  
Հայրենիքիս արմատախիլ անտառներուն ու կիսակործան տաճարներուն մէջ ծնկաչոգ . . .  
Աճապարեցէք որ կարենամ այեւս համբուրել ծեր սուրերը արդարաբաշխ,  
Սա պապակած ու ծարաւի շրթունքներովս,  
Որ արդարութեան ու վրէժի բուրումներուն կարօտէն կ'այրի . . .  
Ու կիսակործան տնակիս հիմերը թող ճռնչեն . . .  
Տարիներէ ի վեր սպասուած, ծեր քայլերէն արդարանչիւն . . .  
Եկէք բանալու լուսամուտիս փեղկերը այլեւս անգիշեր Արեւին . . .  
Ահաւասիկ բուխերիկս այսօր իր երջանկութիւնը կը մխայ,  
Ու աքաղաղս կիսամեռ, պարտէզիս վլատակուած պատին վրայ թառած,  
Արշալոյսներու զարթնումը կ'երգէ, անհնարին յուզումով . . . :

## ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

— — —

«Մամուլ»ի ընկերակցութեան պէտքը. — Մ'կ կուսակցութիւն գոյութիւն ունենայ այլ ևս մեր մէջ. Ամէն Հայ պէտք է անո՞ր զինուորագրուի. մեր բոլոր ճիգերը. միշտ ու ամէն պարագայի մէջ. պէտք է անո՞ր ուղղուին:

Մէկ կուսակցութիւն. ՀԱՅՈՒԹԻՒՆԸ:

Ազգային շատ մը կարեւոր ձեռնարկներու հետ կարեւոր է նաև Հայ Մամուլի Ընկերակցութիւն մը գոյութիւնը. Պէտք է որ մենք ալ մեր Մամուլի Ընկերակցութիւնը ունենանք: Թերթերու միութիւնը անհրաժեշտ է այս տեսակ փափուկ շըրջանի մը մէջ տրամադրանելով գործելու և գործել տալու համար:

Դիտեցի որ ժողովուրդը շատ աւելի խոհեմութիւն և լրջութիւն ցոյց տուաւ վերջերս քան թերթերը: Մեր Ազգային արժանապատուութեան արատ բերող հրատարակութիւններէ, առաջարկներէ պէտք է բացարձակապէս զգուշանանք: Աճբողջ աշխարհի ուշադրութիւնը կերպոնացած է այս միջոցիս չարչարուած, հալածուած, տառապած Հայ ժողովուրդին վրայ: Տղայական շարժում մը կը նայ աննպաստ կարծիքներ տալ մեր մասին:

Հայ Մամուլի Ընկերակցութիւնը կարեւոր է, և կը խնդրեմ որ բոլոր թերթերը այս առաջարկը նկատի առնեն. անհրաժեշտութիւն մըն է, Որբախնամներու և ուրիշ ընկերակցութիւններու չափ:

Մամուլ պէտք է գիտնայ թէ ի՞նչ է իր պարտաքը, ի՞նչպէս պէտք է պահապանէ իր և ժողովուրդին արժանապատուութիւնը. ի՞նչ ուղղութիւն մշակելու է են:

Պէտք է որ մեր բոլոր թերթերը միանան, և լրջուն գործեն:

Թերթ քշելու համար եղած տգել շարժումներուն ատենը անցած է:

Ժամանակը եկած է որ, ընդհակառակը, սրբագրուի ամէն անհատ: Օրուան պահանջն է աս: Ո՛ւշ մնացած ենք նոյն իսկ:

Մեր մէջ պէտք է այլ ևս դադրի կուսակցութիւն բառը նշանակութիւն ունենալէ: Կուսակցութիւնները պէտք է գոյութիւն ունենան միայն խորհրդարանական, կամ, եթէ կարելի է այսպէս ըսել, զուտ մտաւորական շրջանակներու մէջ:

Պէտք է նկատի առնենք որ, ինչպէս քրոնիկիս սկիզբը կ'ըսէի, ամէն ատենէ աւելի հիմա պէտք է համերաշխօրէն գործենք:

Այլևս պէտք է դադրին մեր մէջ փցուն հաշիւները, նախկին ատելութիւնները. ամէն բան ձգելու ենք պատմութիւն ըսուած անդունդին մէջ, և նոր ոգիով, կամքի և միտքի անպայման ուժով, նուրիուելու ենք վերակազմութեան գործին: Ահազին աշխատանք կայ, ամէնքս ալ պէտք է աշխատինք մեր ընդունակութիւններուն, մեր կարողութիւններուն համեմատ. Հայրենիքը մարդու պէտք ունի, աշխատողի պէտք ունի:

Պէտք է որ մէկ կուսակցութիւն գոյութիւն ունենայ այլ ևս մեր մէջ, Ամէն Հայ պէտք է անո՞ր զինուորագրուի, մեր բոլոր ճիգերը, միշտ ու ամէն պարագայի մէջ, պէտք է անո՞ր ուղղուին:

Մէկ կուսակցութիւն. ՀԱՅՈՒԹԻՒՆԸ:

Մեր նախորդ թիւով հրատարակած Ահարոնեանի ե՛ս եմ վերնագիրով սքանչելի գրուածքը, մաս կը կազմէ Տօքթ. Թորդոմնանի գեղեցիկ Աշպօմին, ուր ազգային և գրական ծանօթ դէմքեր արտայատուած են ինքնատիպ մտածումներով: Ուրախ ենք մեր ընթերցողներուն յայտարարելու թէ Տօքթ. Թորդոմնան խոստացած է Շանթի յանձնել իր երկու թանկագին Ցիշատակարանները, որոնցմէ մէկուն մէջ երեւանի Հանրապետութիւնը վարողները, իսկ երկրորդին մէջ Թրքահայ ծանօթ դէմքեր իրենց ԱԶԳԱՅԻՆ կարծիքները և գաղափարները ստորագրած են:

Սյս առիթով յիշեցնենք մեր ընթերցողներուն թէ ե՛ս եմ վերնագրով գրուածքին մէջ «գաղտնի» բառը պէտք ըլլայ «գաղանի»:

Անսպասելի ընդունելութիւն մը գտաւ «Շանթ»ի առաջին թիւը: Ամէն կողմէ կը փնտուուէր, բայց կամքէ անկախ պատճառներով շաբաթ իրիկունէ առաջ չի կրցանք հրապարակ հանել զայն: Կիրակի առառու ժամը 10 ին արդէն մէկ օրինակ ՇԱՆԹ չէր մնացած հրապարակին վրայ, հակառակ անոր որ սովորականէն աւելի տպագրած էինք: Մեծ զոնդութիւններով հրապարակ հանած մեր գործին հանդէպ ցոյց արուած այս անկեղծ վերաբերումը կը մղէ մեզի նոր ճիգեր ընել, ՇԱՆԹը օժակու ուրիշ առաւելութիւններով, որոնց մասին պիտի խօսինք առաջիկային:

Մեր մասնաւոր չնորհակալութիւնները ԲԻՒԶԱՆԴԻՈՆ, ԺԱՄԱՆԱԿ, ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ, ԽԵԼՉՈՒՑԱԿ, ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ, ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ, ԽԵԼՉՈՒՑԱԿ, ՎԵՐՋԻՆ ՀՈՒՐ, Լ'ԱՐ-ԳՈՒ, TOUT - PERA թերթերուն՝ որոնք խիստ զնահատական տողերով «Շանթ»ի վերհրատարագողներուն:

Յ. ԱԼՓԻԱՐ իր ծննդավայրը՝ Իզմիր մեկնեցաւ, գարմանել տալու համար իր խանգարուած առողջութիւնը: Մեր ընթերցողներուն ժափիտի վարմատութիւնները լիշեցնող, և այժմ պիտի ըլլայ յիշելու խեղծ տաղանդաւոր երգիծաւէ էջերը, որոնք Ալփիարի վերջին գիրքին գեղեցիկ մասերը կը կազմէին. և զորս ջնջած էր գրաքըննութիւնը քաղաքական պատճառներով:

ՇԱՆԹԱՐԴԻՎԵԼ  
Տաղանդաւոր պատճառներով  
Օ. Արգուման